



ԲԱՐՈՅՆԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏՅՈՒՏԱԿԱՆ

Ը. ՅԱՐԻ 1894

Տարնիսն 10 ֆր. սևի — 4 դր.:
 Վեցսանսայ՝ 6 ֆր. սևի — 2 դր. 50 կ.:
 Մեկ թիւ կ'արժե 1 ֆր. — 50 կոպ.:

ԹԻԻ 5, ՍԱՅԻՍ

ՈՐՍՈՐԻՄՆԱԿՔՆ

ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ԱՉԳՈՐԻՆ ԵՐԳԵՐ ՀԻՆ ՀՈՅՈՑ
 Ի ՖԵԹԵՐ ՌԻՍՈՒՏՅՈՒՏՔՆԵ



մօրեայ թերթս օտեպ առիթ ունեցած է Հայազեա Ֆեթթեր Կերմանաջոյն խօսքն ընելու եւ անոր գործքերն Հայ Հասարակութեան ծանօթացնելու, որովհետեւ այս բեղմնաւոր գիտնական Հայ գրականութեան անձաններ պարագլեով իւր գննութիւններն ու գիտողութիւններն հետզհետեւ հրապարակ կը հանէ: Այս աւարտս սիրգը Թիւպիսի եւամսնայ Հանդիսին մէջ Հին Հայոց արքայն երբեք չէր նոր գրութիւն մը հրատարակած է:՝ որուն մէջ քարեկալ ընդարձակ հմտութեան եւ ուղիղ դատողութեան ցոյցեր կու տայ: Այս գեղեցիկ փոքրիկ գրութիւնը, կամ՝ լաւ եւս ճառը՝ զոր գեր-

ՃԻՅ

մանացի գիտնականը ճեմարանը մտնելուն առթիւ արտասանած է, ամբողջապէս թարգմանելով եւ մէջ ընդ մէջ մեր գիտողութիւնները խառնելով՝ կը գնենք մեր ընթերցողաց առջևը:

Մեր նախնեաց երգաց եւ վեպաց մեզ, հնչպէս ինքն Ֆեթթեր կը յիշատակէ, յառաջագոյն շատեր գրած էին, եւ ի մասնաւորի յառաջ կը բերէ Միք. Էմինին՝ 1850ին հրատարակած «Վեպք հնոյն Հայաստանի» երկը, որուն վեպոյք երկու տարի ետքը Տիւրքիէ հայազեա գաղղեացի տեղեկութիւն մը գրած է,՝ եւ միայն այս գրութեան Էմինին գործը ծանօթացած է Ֆեթթերին, հնչպէս ինք կը խոստովանի: Կը յիշէ նաեւ Վենետիկ Հարց Բազմապիպին յօդուածներն (1850 Գեկու. եւ 1851 Յնր.) ու Վիեննայի Միտիարեաններէն՝ Գաթրճեան Հ. Յովսէփ Վ.ին «Պատմութիւն մաստեղարութեան Հայոց» (1851) Դարձակ կը յիշէ Հ. Գարեգին Չ. Վ.ին «Պատմութիւն Հայերէն գրութեանց» (1865) գործը, որուն մէջ առանձին գլուխ մ՝ ընծայուած է Գողթեան երգերուն, եւ նոյնպէս Վանկուա գաղղեացոյն՝ Հայաստանի հին եւ նոր պատմաբան Հաւաքածոյքը,՝ որուն յառաջարանն այս նիւթոյն վայ երկար կը խօսի: Վերջի ժամանակուան հրատարակութեանց մէջն գիտէ Վինիի՝ Մոսկուա տօրեացիին եւ Հայոց հին վեպերը ուռուերէն լեզուա գրած աշխատասիրութիւնը, զոր յետոյ Գրիգոր Խալաթեանց Հայերէն թարգմանելով հրատարած է ի Տիպիս 1886ին: Ֆեթթերը՝ Հայոց հին երգերուն առաջին անգամ մտադիր եւ զանոնք գնահատող Էմին գիտնականն

1 Études sur les chants historiques et les traditions populaires de l'ancienne Arménie, d'après une dissertation de M. J.-B. Emin. Journal Asiatique. 1852 4^e. 1—54.
 2 Collection des historiens anciens et modernes de l'Arménie. Paris 1867—1869.

1 Die nationalen Gesänge der alten Armenier.

եղած գիտել, ուստի Տարիաւ բոլոր արդիւնքն աւար կ'ընծայէ, վասն զի չէ տեսած որ խմին գործքը գեւ չհրատարակուած՝ արդէն Միխիթարեանց պարբերական թերթին մի եւ նոյն ժամանակ այն նիւթով կը զարդեն։ Անեռակոյ Բազմամէլոյ հրատարակելով շ. Ալիշանեան Արդապետին յօդուածները եւ Ա ինննակի Եւրոպան՝ Է. Գաթըրը՝ ճեան Արդապետին գրածները։ Այս վերջուս Մատենադարձութեան պատմութիւնը, զոր Ֆեթիթեր կը յիշատակէ՝ բոլոր պահճովապէս առանց տեսած ըլլալու՝ Եւրոպա լրագրի մէջ լայն տեսած յօդուածներուն առանձին տեսարակով հրատարակութիւնն է։ — Ֆեթիթեր այս իրեն ծանօթ գործքերն յառաջ բերելէն կտեսնու առ Տաճնու յաւելուածը կ'ընէ՝ թէ իրենը կատարելութեան յաւակնութիւն չունի։

Որովհետեւ Լայոյց հին երգերն ու վէպերը մեզ հասցրողը գրեթէ միայն Մովսիսի խորենացոյ անուամբ ծանօթ է Լայոյց Պատմութիւնն է, բնականապէս Ֆեթիթեր այս գործքին վրայ խօսելով կը սկսի։ Պատմական հարուստ մատենագրութեան մէջն, կ'ընէ գերմանացի գիտնականը, որուն վրայ իրաւամբ կրնայ պարծիլ հոյ ազգը, թէ Լայոյց եւ թէ Եւրոպական գիտնոց ամենէն աւելի մտադրութիւնը դրամէն ի սկզբանէ եղած է Մովսիսի խորենացոյց Պատմութիւնը։ Այս գիրքն որ Լայոյց պատմութիւնը կ'աւանդէ հնագոյն ժամանակներէ մինչեւ Արաուէս Գ.՝ վերին արշակունի թագաւորը, մէջն եղած խորաբարութեանց նայելու ըլլանք՝ Ե. գարուն մէջ ապրած Մովսիսի խորենացոյց գործն ըլլայ պիտի։ Թէ այն գարուն մէջ ի հայտ Մովսես խորենացի անուամբ երեւելի մատենագիր մը կ'այտնէ՝ անբերայելի է, կ'ընէ Ֆեթիթեր, որովհետեւ Ե. գարուն վերջերն ապրող Ղազար Փարպեցի պատմադիրը կը վկայէ իբր առ Աշահան Մամիկոնեան գրած թղթիցն մէջ, զանի «Երանելի Փիլիսոփոս Մովսես, ի մարմնի երկնային ջրայց շաղաքակց, եւ անոր գիրքերը՝ «Ղուսաւորիչ եւ տգիտահարած գրեանք» անուանելով։¹ Բայց կ'աւելցնէ գերմանական թէ այն Մովսեսն Լայոյց պատմութիւնը գրած չի կրնար ըլլալ ներքին պատճառներ կը ստիպեն ընդունելու թէ այն գործն ամենէն կանոնի՝ Չ. գարուն մէջ եւ հասանականաբար Ե. գարուն վերջեր կամ Ը. գարուն սկիզբները գրուած ըլլայ, ինչպէս համոզիչ փաստերով ցուցցած է Կարբէր։²

¹ Ֆեթիթեր Լայոյց վերին արշակունի Արաուէս Չորրորդ կ'անուանէ անուր ըստ միայն արաւորն պատմագրաց հեանեակցի եւ քանակով այսպէս՝
 Մատեն Ե. Անդրոբոս մեծին ատեն 189—1894 Վ. Գ.
 Արաուէս Ե. Մեծին Տիգրանայ թիւն—Արաուազոյ արդէն 34—21 Դ. Գ.
 Արաուէս Գ. (Ձեռն) Տիգրերիս կոյսեր ատենը 16—24 Ե. Գ.
 Արաուէս Գ. (Արաուէր) յետին արշակունի թալար 422—428 Ե. Գ.՝
 Բայց եթէ Մեծին Տիգրանայ Արաուէս հայրը պատմական անձ մը չուրքի համարել, պատճառ ունիք Արաուէս Գ. էն ետն ընդ Արաուէս մ'ալ ներսն կայսր ժամանակը զննել, որուն վրայ յետը ի խօսքը։ Ան ատեն վերին արաւորն թէ քաւարը կ'ըլլայ Արաուէս Ե.։
 2 Ղազար Փարպեցի Թուղթ առ Աշահան Մամիկոնեան յ Երազոյն Արեւել Մովսիսի խորենացոյ։ Ա ինն Միխիթ. 1893։

Գործոյն այս սուտանուն նկարագրող միայն, կը յաւելու Ֆեթիթեր, բաւական է անոր արժանահասարակութիւնը տարակուսական ընելու, որովհետեւ զգրքին մէջ հեղինակին իւր անձնական հանգամանայ վրայ ազդին անդին տեսած անգեւորութիւնները պէտք են զուտ կերպիւր համարուիլ։ Առաջին զգրքի գլուխն հեղինակը ինք զինք Մովսես խորենացի կ'ընուանէ եւ առաջինը գեղով խօսելով իրեն համար կը պատմէ թէ Աշտիշատու ժողովքէն է ետքը (432) Մեծին Մահակոյ կաթողիկոսի եւ Մեքարայց յանձնարարութեանն ուսումնական մեծ ուղեւորութիւն մ'ըրած է յունարէնի մէջ հրահանգուելու համար։ Այս ուղեւորութիւնը զինք նախ Եգիպտոս քաղաքը կը տանի, որուն գիւտնին մէջ հետազոտութիւններ կ'ընէ, անէ Պաղեստին եւ վերջապէս Եգիպտոս կ'անցնի, ուր ուսում ի «նոր Պլատոնէն», իւր վարպետներն «որում ոչ արժան արդ աշակերտ» կ'ընէ, Եգիպտոսէն Էւուսմ, Աթենք, Բիւզանդիոն յայց կ'ըլլէ, եւ հայրենիքը դառնալով՝ զՄահակոյ եւ զՄեքարայց կենդանի չի գտներ։ (Գլ. 68.) Ուղեւորութեանը վրայ տուած տեղեկութեանց աչքի զարնոց անբարութիւնը պայծառ չըշանակիլը՝ նշխարներն իւր քաղաքն մէջ անցուցած ժամանակն եւ ոչ աղեքանդութեան մեծ վարպետներն անուր՝ անշուշտ գործոյն սուտանուն ծագմանն յառաջ կու գայ։³ Արժանահասարակութեանը նկատմամբ տարակուսող բոլորովին կ'արգաբանայ, կ'ընէ Ֆեթիթեր, երբ կարծուած Մովս. խորենացոյց Պատմութիւնը համեմատելը այն լուրերուն հետ գրնոց մեռու մտածոք ի իրաց ժամանակակից յոյն եւ հռոմայեցի պատմագիրները Լայոյց վրայ կու տան։ Հուս յայտնի երեսն կ'ըլլէ թէ Մովս. խորենացին — անուանօթ հեղինակն միտնգամ ընդ միշտ այս փոխառեալ անուամբ նշանակելով — Լայոյց հնագոյն պատմութեան մինչեւ Գ. կամ Գ. զար Բերիստակն ետքը՝ անտեղեակ է ամենեւին։ Իւր ազգին ամենամեծ գեղքերն ինչպէս պարթեւական արշակունի Տրդատայ 66 ին ներսէն մեծ հանդիպութեանը Լայոյց թագաւոր պատկուիլը, կամ հայ արշակունի Պարթեւականին 114 ին Տրպանական սպանելով Մովսիսէն ամենեւին չեն յիշատակուիլ, եւ իւր պատմութեան յօրինուածոյն մէջ ալ չեն կրնար տեղաւորուիլ։ Ասից կ'ըզգայարնէ Ֆեթիթեր թէ Լայոյց եւ ընդհանրապէս Արեւելքը քաղաքական պատմութեան նկատմամբ զգրքին մեծ արժեք մը չի կրնար տրուիլ։

Ֆեթիթերին յետին նոխարապատմութեան բուլղարովն համամիտ եղք։ Նայն իսկ Պատմութեան հեղինակը կը ծանշուայ իւր անկատարութիւնը եւ ի ջնադարովութիւն կը խտտովանի՝ թէ առջեւ

³ Արաուէսու ժողովքն զպուժիւր յորում Ֆեթիթեր ժամանակն ալ կը ճընէ, ինչպէս ան է։ Մովս. խորենացի պայտի ժողովք մը մի նախկին, այլ կ'ընէ միայն առաջին թարգմանչաց համար թէ Գաթի զննմ Արաուէս եւ զՄեքարայց Աշտիշատ քաղաքն եւ մասնաւոր զԵրեւանը եւ զԳանդակ Մարջանու ժողովքն Եգիպտոսէն անուր ոչ Ե. գարուն ուրիշ մատենագիր Արաուէսու ժողովք մ'առնածք է Այս ժողովքն առաջին անգամ Յովհ. կաթողիկոսն (Քա. քրքէ) կ'ընտանով 2 Ֆեթիթեր կրնար աւելցնել թէ Եգիպտոսի մասնական տարագրութիւնը Մովս. կաթողիկոսին Արեւանքի պատմութիւնէն փոխ առնուած է։

աղբիւր շունէր: Երբորդ զբերին սիկզբը այսպէս կ'ըսէ. «Ոչ Տնտեսութիւնը եղեալ մերջ աշխարհիս, եւ ոչ ընդ ամենայն յառեականս անցանելով աստիկեալ ասկի կարծութեան ժամանակին, նաեւ ոչ մտտեան գրութիւնը Գիտորի Տուպ աւ մեզ են զի ի նմա պահելով զանի սնմանաց անցանելոց ընդ բնուն զի մի կ'ընէ մտայն ի իշխանութեան ի զեռնեցի եւ որդեկ յիշարով Բերյ շարագրութեան, այլ որչափ կանս եւ յիշորութիւնը մեր բաւեցին՝ պատմեցաք ստուգապէս ի մեծէն Աղեքսանդրէ մինչեւ ի վախճան սրբոյն Տրդատոյ՝ յոյժ կանուխ եւ Տեոխ ժամանակք: Ասան որչափ զեղայգեմէլ դորտուեցի, զի ահա որ ինչ առ մերով ժամանակաւ եղեալ կամ զայնի ինչ Տեոխ՝ զբուցեցիք զեղ անկախ երբորդ անտեղով զիրս, որ ինչ սեռ սրբոյն Տրդատոյ մինչեւ ի սպառել արշակունեաց», (Գիւրջ Գ., ԳԼ. Ա.) Թեւեպ այս երբորդ զբերին մէջ ալ պատմական անճշտութիւններ ու սխալներ անպակաս են: — Սակայն այս անկատարութիւններ չէ Տեոխիւր թէ Պատմութեան Տեղեանքը Ի զարուն Մովսէսը չէ. որովՏեոխ կարելի է որ այն Մովսէս՝ որչափ որ ուրիշ կողմանէ իմաստուն եւ ճիշտօրէն ալ բլլար, պատմական աղբիւրներ չունենալով՝ պատմական արժեք չունեցող Պատմութիւն մը յօրինէր, ինչպէս նաեւ կարելի էր որ Ձ. կամ Ի զարուն մէկ կարտարալ պատմական Տնտեսութեան մէջ արժեք ունեցող Պատմութիւն մը զբեր: Ֆէթթէր գործոյն Տարազութիւնը կամ Ի զարուն Մովսէսի բլլալը կամ շրջալը ոչ թէ ճշմարտագաւտմ բլլալն այլ ներքին յատկութիւններէ՝ լեզուէն եւ աղբիւրներէն միայն պէտք էր զատել: Մեր ճանչցած Հայոց Պատմութեան լեզուէ՝ ի բաց առեալ ընդօրինակալ կամ փոխ եւեալ կողմերն՝ Ե. զարուն լեզուն չէ, չկայ նոյն զարուն մէջ Տեղեանք մը որ այն լեզուն գործածած բլլայ, եւ ոչ Փարսկերէն որ այնչափ կը զբուստէ զՄովսէս իմաստութեանը եւ լուսարօրիչ զբուստնոց Տամբը, այս Հայոց Պատմութեան լեզուին նմանելու Տեստաւան եղած է, որ անշուշտ շին շատ կ'ըլլար եթէ անոր Տեղեանքի իւր զիտցած Մովսէսն եղած ըլլար, եւ կամ եթէ այն լեզուն Ե զարուն մէջ ի գործածութեան ըլլար: Անցողակի բանք՝ Փարսկեցոյն Մովսէսը կարելի է որ Վ. Գրոց թարգմանութեան գործակից եղած ըլլայ, կարելի է որ Եւստրիտիս Քրոնիկոսին եւ Կալիսթեոսին Աղեքսանդրի պատմութեան թարգմանիչն ըլլայ, ինչպէս կ'ուզուի, բայց ոչ Տեղեանք իրեն անուամբը ծանօթ Հայոց Պատմութեան, որուն լեզուն յալորդ գարեբուն զբոլլմն ունի եւ յայտնապէս կը մտածուի ամէն անգամ որ ճարտարանակ թուի կ'առանա: Աղբիւրներուն Տեսագրութիւնն այս կարծիքը կ'ստիպարէ: Ասով չենք ժխտել կարելիութիւնը որ Ե. զարուն Մովսէսն Հայոց պատմութիւն մը գրած ըլլայ, որուն վնայէն յետոյ Ե զարուն մէկի իւր քմայց Տամման ուրիշ մը շարորդելով, իրենը ընդ Տանրացած եւ բնագիրն մէջ Տնտեսաբն ըլլայ. ճշդիս այնպէս՝ ինչպէս Մեծին Աղեքսանդրի պատմութիւնը միայն կեշտուեցոյն ձեռքէն ելածէն ծանօթ է մեզի, նախնական թարգմանութեան օրինակ մը չէ գտնուիր: Հայոց

կանխագոյն դարաց ներքին կենաց եւ թաւառարական կարգաց եւ նոյն իսկ Գողթան երգոց եւ սովորութեանց մանրամասն ծանօթութիւնը գծուաբաւ Ի զարուն մէջ կրնանք ենթադրել, երբ ամեն բան կերպարանափոխ եղած էր. ուստի կը ստիպուինք ընդունիլ թէ այս յետին գրոցն ունէր իւր առջեւն Տայ առաջնորդ մը: Բայլ առ քայլ Տեսուիքը գերմանացոյն, սրն որ Հայոց պատմութեան իրեն քաղցքակն պատմութիւն մեծ նշանակութիւն չունենան Տեսաւանէն ետեւ՝ կը յաւելու թէ Այստ ամենայն լեզուին արդարացի է մեծ Տամբարմն ու անչափ յարգը, զոր Տայ ազգն իւր յարեթնացոյն կ'ընծայէ. որովՏեոխ Մովսէսին Պատմութիւնը՝ ոչ միայն Հայոց՝ այլ ընդՏանրապէս Տուրկի. գերմանական զբոկանութեան մէջ անՏատական սեղի մը կը բուն՝ Արեւելքին Տնագոյն կարգաւորեալ զբուցապատմն ըլլալով: Մովսէս յարեթացի, կ'ըսէ, իւր ժողովրդեան բերանը կենդանի մնացած զբոյցներն ու երկերն Տեսագրած եւ այս անգիր զբախնութեան Տարտան նիւթոն յօրինած ու Հայոց Տնագոյն պատմութիւնը. եւ որովՏեոխ իրմ ետքը չեղաւ Տայ մտտեանգիր մը որ ժողովրդեան երգոց այսպէս ճառագիր ըլլայ — Մարխարտոյ միայն երգի մը փոքր նշխար մ'ունի աւանդած, — ինք իւր ազգին մէջ միակ զբուցապատմն է եւ միանգամայն բլլար Արեւելից Տնագոյնը, որովՏեոխ քան զՖիլիստուի († 1020) քանէ երկու դար յառաջ զբած է: Մովսէս Տայական զբոյցները կրկին ձեւի մէջ գտած է, նախ իրրեւ պարզ աւանդութիւն սերելէ սերունդ անցած, եւ այս աւանդութիւնները ժողոված է փնտելով եւ քննելով այն ծերերէն, որոնց այս զբուցաց տեղեակ ըլլալը ծանօթ էր: Ինք յարեթացի կ'ըսէ. «Յարմարալ զամենայն կարեցիցիք ի զիրս յայտնի զաղբիւր մերոյ զաւազազոյն արս եւ փնտրինս եւ որ ինչ վասն նոցա զբոյցը եւ իրակութիւնը իւրաքանչիւր, ոչինչ կամամտական եւ ոչինչ անպատշաճ է անս յարմարելով, այլ որ ինչ ի գրոց, իսկ բոսո նմանեաց սպս եւ որ ինչ ի բանից սքան իմաստնոց եւ յայտնիի քաշխոհակալ, յորոց մեծ արգարապէս շանացք Տաւաքել զՏնագրութիւնս», (Գիւրջ Ա., ԳԼ. ԺԲ.) Ասէ յառաջ ալ բոսո՞ւ ըլլա՞ր: «Այսքելի զբոյցը՝ ստակ կամ թէ աղբարեւ լեւաք՝ մեզ չէ ինչ փոյթ: այլ վասն փտելոյ զեղ զամենայն որ ինչ ի լոյլ եւ որ ինչ ի բոց՝ անցանեմ ընդ բնուն ի զիրս յայտ:» (Գիւրջ Ա., ԳԼ. Զ.) Ուրիշ տեղ յայտնապէս կը յիշու ծերոց վկայութեանը վնայ որոնց Տարցուփոյճ բուծ է. «Աստ ասեմ զբոյց զբանելի ծերոյն՝ որ ասէր, թէ է նախնեաց ունիմ սովորութիւն, որդի ի Տօրէ աւանդով զիշխատակ զբուցացս այսոցիկ:» (Գիւրջ Ա., ԳԼ. ԶԳ.) Արտուազգայ Մատիոս մէջ բանասիրութեան զբոյցին Տամբը պատասխանի իրեն կը վկայեն. «Չբուցեն, կ'ըսէ, զամենէ եւ պատասխանը, եթէ արդեւեալ կայ յայրի միւս՝ կապեալ երկաթի շղթայիւրը:» (Գիւրջ Բ., ԳԼ. ԱԼ.) Խոստածքին ձեւը, կ'ըսէ Ֆէթթէր, որով ծերերն իրենց նախնիներէն աւանդուած

զբոյնները կը պատմեն, բնականապէս արձակ էր : Բայց ազգային զբոյններն ուրիշ ձեւի մէջ ալ — պատմական երբոյց ձեւի մէջ — կը պահուէին : Այս զիցցազնորութեանց ի մասնաւորի Տետաժուտ էր զբուցաւորն Խորենացի . Տանգիտական կանոններու կ'երեմար, ուր մասնադէտ երգիչներ բարեամբ ազգային երգերը կ'երգէին . « Չայն երգեւորվ ոմանց, կ'ըտէ Վաճաքնի երգին Տամար, լուսք իոյ պանի՛ջը մերովք . » (Գիրք Ա ., ԳԼ . ԼԱ .) Տան զիցցազնեան կ'ըզանի բերնէն յաւանները Հայոց Պատմութիւն մը կազմելու գործածած է : Իւր գործոյն ամբողջ առաջին եւ երկրորդ գիրքը, կ'ըտէ Ֆեթիթէր, գրեթէ միայն այս երգերէն շինուած են, զորոնք արձակ ասացուածի գարձուցած են : Ես յետևածներով ընդլայնած է, բայց 12 Տատ ալ բառ առ բառ յաւաքը բերած է, որ են այս :

1. Թէ քո Եարայի որկուն է
Մեր Հիրակայ ամբարքն չեն : (Գիրք Ա ., ԳԼ . ԺԲ .)
2. Ուլունք Համիրամայ ի ծով : (Գիրք Ա ., ԳԼ . Ը .)
3. Երտուազոյ ոչ գտեալ
Քաթի որդւոյ Արտաշիտ
Տեղի ապարանից
Ի Տիմանալն Արտաշատու .
Կս սնց գնաց եւ չինաց
Ի մէջ Մարաց զՄարակերտ : (Գիրք Ա ., ԳԼ . Լ .)

4. Տենչայ Մարթինի տիկին
Տենչայն զարտախոր խաւարտ
(Տենչայ) եւ զից խաւարտի
Ի բարձիցն Արգաւանայ : (Անդ .)
5. Երկներ երկին եւ երկիր,
Երկներ եւ ծիրանի ծով .
Երկն ի ծովուն ուներ զիտարիկ եղեգնիկն .
Ընդ եղեգան փող ծուռ ելաներ,
Ընդ եղեգան փող բոց ելաներ,
Եւ ի բոցոյն պատանեկի վազեր .
Կս Տուր Տեր ուներ
(ապա թէ) բոց ուներ մորուս եւ աշխուճն էին
արեգակունք : (Գիրք Ա ., ԳԼ . ԼԱ .)

6. Մանկան նիրՏելայ անձրեւ եւ արեւ հակառակեալ
Եւ հովանի թռչնոյ պատանուոյն թռվիտցելոյ
(Գիրք Բ ., ԳԼ . Է .)

7. Հեծաւ արի արջոյն (Արջալէս) ի սեան գեղեցիկ,
Եւ հանեալ զսկիւղ շիկափոկ պարանն,
Եւ սնցեալ սրպէս զարծիւ սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զսկիւղ շիկափոկ պարանն,
Ընկէց ի մէջք օրիորդին Անանայ,
Եւ շատ ջաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն : (Գիրք Բ ., ԳԼ . Ծ .)

8. Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեան Արտաշիտ
Տեղայր մարգարիտ

- Ի հարմութեան Սաթիկնանն : (Անդ .)
9. Մինչ ուն գնացայ
Եւ զեղիւր սաննայն
Ընդ լեզ սարար,
Ես աւերակացո
Որդէս թագաւործն : (Գիրք Բ ., ԳԼ . ԿԼ .)
10. Եթէ դու յորս Տենչիտ
Յազատ ի վեր ի Մասիս,
Ջըքը կային բաւք, տարիս
Յազատ ի վեր ի Մասիս .
Անդ կայցես
Եւ զոյս մի տեղես : (Անդ .)
11. Վեշապպունք գողացան
Չմանուին Արտաւազ
Եւ զեւ փրահանկ եղին : (Անդ .)
12. Հատուած գնացեալ Վարդգէս մանուկ
Ի Տուհայ գաւառէն, զհասուց գետով
Եկեալ նստեալ զՇէրք ըլլով,
ՂԱրտիւնք քաղաքաւ զհասուց գետով,
Կուէ կախել զդուան յուրանոյս արջայի :
(Գիրք Բ ., ԳԼ . ԿԵ .)

Երբոց հատուկտորներն յաւաքը բերած ենք ինչպէս Ֆեթիթէր նշանակած է, անոր բրած բաժանմանըներուն ու կարեւոր համարած ուղղութիւններովը Այսպէս ժողովրդական երգոց մէջ շարական ճշդութեան փնտռելով՝ կը կարծէ թէ երրորդ հատուկտորին երրորդ տողին մէջ վանկ մը պակաս ըլլայ . չորրորդ հատուկտորին երրորդ տողին սկիզբը՝ Մառ ուսոցչապէսին Տետուելով՝ կ'ուզէ որ տէլայ բառը կրկնուի . հինգերորդ հատուկտորին երկու վերջին տողերուն համար կ'ըտէ թէ Մովսէս գանձող ճիշդ չէ աւանդած, որովհետեւ « Կս հուր էր ունէր » են ետքը կէս տող մը պակաս է, եւ « Ադ թէ » երկու բառերը Մովսէսին յաւելուած են : Մենք այսպէս չենք համարիր, իմաստը ինչպէս մաս մը չէ յուցրներ, եւ « Ադ թէ » բառերն իրենց տեղը շատ յարմար են, միայն Ֆեթիթէր մէկի ամբոխած տողը երկուքի պէտք էր բաժնել այսպէս .

Ապա թէ բոց ուներ մորուս
Եւ աշխուճն էին արեգակունք :

Թերեւ « Ադ թէ »-ին տեղ « Ադ տե » աւելի պայծառ իմաստն էր տար : Կ'ուզէինք նաեւ որ ամբողջութեան համար չորրորդ հատուկտորն յաւաքը մաս մասն ալ յաւաքը բերուէր .

Ճալ գործեաց Արգաւան
Ի պատիւ Արտաշիտ
Խարդաւանակ լեալ նմին
Ի տաճարին վիշապաց :

Ասոր Մառ ուսոցչապէսն ալ մտադիր եղած է : Չենք գիտեր ինչ պատճառաւ աթ երրորդ հատուկտորին այնպէս անբնական բաժանումը բրած է Ֆեթիթէր . կարծենք թէ աւելի բնական է բաժնել .

Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեան Արտաշիտ,
Տեղայր մարգարիտ
Ի հարմութեան Սաթիկնանն :

Հին երգոց ընդ Տանրապէս եւ մանաւանդ Հայոց երգոց մէջ վանկերու ճիշդ թիւ կամ չափ միշտ չի պահանջուիր ինչպէս կը տեսնենք մեր շարականներուն մէջ ալ, զորոք Տին երգոց քրիստոնէայ սերունդները կրնանք սնունել. երգիչը երկնքներով մը սղելով խօսքերը կը յարմարցնէ երաժշտութեան որուն հետ կապակցեալ է բանաստեղծութիւնը: Նոյնպէս շնորհ հասկերար թէ ինչու Ֆիթթերը եօթներորդ հասակաւորսին երբորդ տղին «արծուի» ընտիր նախնեաց բառին տեղ շէշ տեղով կ'ուզէ որ յետոց «արծիւ» բառը դրուի, արդեօք արծուի սեռական կը համարի կամ եռաժանի: Նոյն հասակաւորսին առաջին տղին մէջ «Արտաշէս» բառը Մովսիսէն մուծուած կը համարի, որովհետեւ չափականութիւնը կ'արեւ, կ'լուսէ: Ֆիթթերը երկրորդ հասակաւորսին երկրորդ տղը է: «Մարիամ» քաղ առաջին քան զԿիւրէ, կը համարի անորոջովին բառական մաս երբին եւ սակեց կը հետեցնէ թէ հայ Տին երգիչներն յունական դիցարանութեան զբառն ծածօթութիւն ունէին: Մենք այսպէս շէք համարիր, այլ կ'ըսենք թէ երգին մէջ անշուշտ ըսուած է թէ Ըբփրամ՝ քաղ զարձակ, բայց «առաջին քան զԿիւրէ», մասը նմանութեամբ աւելցուցած է Պատմադիրը, սին որ ավէն տեղ ուր յարմարութիւն կը գտնէ իւր դիցարանական հմտութեան ցոյց կու տայ, այսպէս Երուանդ Բ-ին մըրը համար կ'ըսէ «ծնանի երկուս մանկուսն որպէս Պատիպոյէ զՄատաղուս»: (Գիրք Բ., զԼ. 1Է.): Տրդատ Բ-ը զրատունոյն Բակուր Սիւնեաց նահապետին հետ կուրէ՛ր կը նմանցնէ Յուշկապարիցան կուսոյն ի վերայ Պրիթիթայ հարսանեացն (Գիրք Բ., զԼ. 4Գ.): Արշակ Բ-ը կը նմանցնէ «Թերսիտեայ կազի եւ կորազլեայ» (Գիրք Գ., զԼ. ԺԹ.) եւսլին եւսլին:

Այս ստուերկու հասակաւորները բերելէն ետեւ իրաւամբ կ'աւելցնէ Ֆիթթեր թէ Պատմութեան մէջ շատ տեղեր կան, որոնց արձակ աւացուածոյն մէջէն բերանայի աւանդութեան չափական ձեւն յայտ յայտգիման կ'երեւայ. այսպիսի տեղերը Մովսէս երգիչը քիչ փոխելով զանոնք գրեթէ բառ առ բառ յառակ բերած է, այսպէս են Երուանդեան Ֆեղբանին (Գիրք Ա., զԼ. 1Գ) Անդեղեայ Տղըրին (Գիրք Բ., զԼ. Ը) Միշատայ Բագրատունւոյ (Գիրք Բ., զԼ. ԾԳ.) եւն ստորագրութիւնները: — Որովհետեւ գերմանացի դիտնականն ընդ Տանրապէս Տին Հայոց ազգային երգերուն վրայ իւր քննութիւնը կ'ընէ եւ ոչ միայն Մովսիսի խորեանցուին պատմութեան թվանդականեան վրայ, անորոջութեան համար կարծենք թէ պէտք էր իւր քննութեան մէջ աւելնլ նաեւ ուրիշ հեղինակներուն մէջ գտնուած հասակաւորները. ինչպէս են Գր. Մագիստրոսին աւանդած զեղեցիկ կտորը.

Ո՞ տայր ինձ զծուռն ծխանի
եւ զառուօտն նաւասարդի,
Զվազեն եղանց,
Եւ զվարդեն եղէբուաց.

Մեք փող հարուար
Եւ թմրիի հարկանէարս'
Նոյնպէս Արտաթանդեղեայ գրքին մէջէն
Իբրեւ զեղէն Տրդատ
Որ սիդալուն աւերեաց
ԶԱմուրս գետոց
Եւ ցամաքեցոյց
Եւ սիդալ իւրում
Զյարձանս ծովու:
(Ըարանսիւնի)
Վ. Ն. Ա.



Ի Ն Ա Ս Ս Ա Ս Ա Ս

ՈՒՇՆԵՐ ԱՐԶԻԳՔՈՒՆ ՊՈՊԻՐՈՍՆԵՐԸ

Աւստրիայ Ռայներ Աբերդըսին պապիրոսներու ժողովածոյքն՝ որ իւր տեսակին մէջ միակ է, եւ նմանը չի գտնուիր հողագիւղիս նր եւ է կողմը, այժմ ի տես հասարակութեան գրուած է ի Աիւննա Աւստրիական Մուսէնին մէջ, ուր ճարտարապետական շքեղ սենեակներ շինուցան այս նպատակաւ: Ժողովածոյքը 100.000 կտորէ աւելի է. բայց հոս ապակեփակ զարաններու եւ պատերէն կախուած շրջանակներու մէջ փոքր մաս մը միայն կրնար զետեղուիլ այս ինչն 1400 կտոր, բնականաբար ավէնն նշանաւորները, որոնցմէ գիտնական հետազոտութիւնը կրնայ հաւաքածոյիս անգին յարգն ու արժեքը չափել: Մասնաւոր «Առաջնորդ» գիրք մը յօրինուած է, որ ավէն բաղձացուած մեկնութիւն ու տեղեկութիւն կու տայ այցելուաց՝ որոնց մեծ մասին համար եօթն կնքով կնքուած գաղտնիք մըն է Եգիպտացոց մահնական եւ ժողովրդական նշանագրաց եւ զարձեւալ խրագրութեան, յունարէն, արաբարէն եւ պարսկերէն գրուածոց ընթերցումը: Նախ այս Առաջնորդը կամ ցուցակն իւր տեսակին մէջ այնպէս միակ է ինչպէս հաւաքածոյն. իրիստ գիտնական բայց եւ ժողովրդեան հասկանալի ոճով գրուածք մըն է, որ ամփոփ ու համառօտ տեղեկութիւններով կը ծանօթացնէ ի տես գրուած առարկաներն եւ անոնց նշանակութիւնն՝ իբր նորագոյն աղբիւր պատմութեան այն աշխարհին եւ ժամանակին որոնց կը վերաբերին: Իւրաքանչիւր գլուխ յառաջաբան մ'ունի որ կը ցուցնէ ժամանակին եւ քաղաքակրթութեան այլեւսյլ զարագալուները, եւ յարգարացի ուրխտութիւն քննեաց որ տարիներէ ի վեր անխնջ եւ անձանձիր այս գրերն

«Պ երկնն երկու տողերուն անարտա Պնացած ըլլալուն երախուս որ կենալ շէք կրնար», կ'ըսէ իրաւամբ Հ. Գաթըրան: (Պատ. Մատենագր. Հայոց եր. 40.)